

1897

Թ Ա Զ Չ Մ Ա Վ Ա Կ Ե Պ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ



1 8 9 7



1 8 9 7
 Ա Զ Մ Ա Գ Ե Պ Ն Ներկայ տարւով
 Նոր շրջան մ'այլ կը սկսի, այսու
 յուսով թէ ինքն եւս՝ իւր ժիր
 պաշտօնակցաց հետ միասին՝
 Նոր քայլ մի պիտի ընէ դէպ
 ի այն մեծ նպատակն, առ որ
 կը ծիտին բոլոր ազգային թեր
 թերու եւ հանդէմներու ուշն եւ նիգն, իւ-
 րաբանչիւր բատ իրեն ծրագրի եւ կարողու-
 թեան, այն է՝ մտաւոր եւ բարյական զար-
 գացումն ազգիս = Յուսովին է ապա թէ
 ազգայինք՝ յառաջիկայ տարին եւս՝ չերմ
 ընդունելութիւն պիտի ընեն մի այնպիսի
 թերթի, որ ժամանակս՝ բան երեսուն եւ
 աւելի տարիներ յառաջ՝ հայ լրագրական
 ասպարիզին սակաւամիւ գործիչներէն մին
 լինելով, ջանացեր է՝ բատ իրեն կարողու-
 թեան՝ նույ լասամք իւր ազգիս ուսում-
 նական պէտքը. իսկ ներկայապէս, — մինչ
 ասս անդ մասնագիտութեան նույիրուած
 թերթեր ի լրա ընթայելու ջանքեր եւ շար-
 ժումներ կը տեսնուին, որոնք, աւան, եր-
 կար չեն ապրիր, եւ այլ լրագրական կա-
 մարին բարձրագոյն կէտը գրաւելու մրցու-
 թեան մէջ են, — և Զ Մ Ա Գ Ե Պ Ն՝ ընզելով
 իւր շրջանակը ընդայնել կամ նոր քեր մի
 սուանձնել, գոն կը ինի, եթէ՝ փոխանակ
 այլոց երկուքին կամ երեքին՝ ինքն եւս
 կարող լինի գէթ քար մի յաւելու իւրմէ

այն մեծ շէնքին վերայ. որ տարուէ տարի
 բարձրանալու հետ է, եթէ միայն անյաջող
 նովեր չի տապալեն զայն։ Հին եւ ստու-
 գուած աւած է՝ «Նոր ծագող արեւն ա-
 ւելի պաշտոններ կ'ունենայ», եւ քան զայն
 աւելի հնագոյն է իրողութիւնն։ «Տ Ա Զ Մ
 Ա Գ Ե Պ Ն ի հինցեր է», կ'ըսուի. այս, տարինե-
 րով, այլ դեռ կորուսած չէ նոր ծիլիր արձա-
 կերու կինսական ուժը. կը համնի հարկաւ
 իրեն գարունն այլ։ Զարմանայի չէ ներկայ
 դարս, որ իհաւասարապէս կը սիրէ եւ կը
 յարգէ հինը եւ նորը. Թէպէտ տարբեր
 կերպերով, հինը՝ թանգարաններուն մէջ,
 նորը՝ վաճառանոցներուն մէջ։

Չատ անգամ, ինչպէս փորձն կը հաւաս-
 տէ, ամենափորք իսկ յաջողութիւն այն-
 պիսի ահագին արձագանգ եւ շառաչ կը
 հանէ մեր մէջ, որ խոհեմութիւն է լուեն-
 սակայն ու եւ է փայլ պէտք չէ որ այնչափ
 շացընչ մարդուս աչքը, որ մինչեւ իւր շուր-
 ջ գտուող առարկայից գոյութեան զգա-
 ցումն անգամ կորսնցընէ։ Յաջողութիւնք
 յանախ ներշնչութեան կամ տղուած ուղ-
 ղութեան մի արդիւնք են, նման կրակի՝
 որ փշելով կ'արթաքի եւ քոց կու տայ-
 բայց հովն միշտ միօրինակ նոյն ուղղու-
 թեամբ չի փշեր. այլ «ուր կամի՛ ջնշէ»,
 այսօք դէպ ի հիւսիս, վաղիւ դէպ ի հարաւ.
 Այսպէս գրին այլ պարագայից համեմատ՝

մերթ արգասաւոր կը դառնայ եւ մերթ ոչ.
բայց այդ ըստ չէ՝ թէ ի սպառ դադրեր
է գործնէն։ Ամա ընութիւնն ներկայ եւ
զանակիս մէջ՝ մերկացեր է իւր զարդերէն,
կարծու մեռեր է. եւ սակայն ի ծագուկ՝
հողին ներքեւ՝ ամենամեծ գործունէութեան
մէջ է, կ'եռայ կ'եփի, պազայ արգասաւ,
լորութիւնը երկնելու հետ է, երանի՞նցօցա
որք միշտ ժիր են եւ կը գործեն, որք եր-
բեք չեն ծերանար, չեն մեռնիր, այլ իրեւ
փինիկ մի ամ ըստ ամէ նորէն կը ճնանին
իրենց անիւնէն։ Այսպիսի գեղցիկ աւթիւ՝
այս է ռաքս ագչու ի մրակ մաղթանքն առ
իւր բաժանորդս եւ պաշտօնակից թերթս.
Նոր հետք եւ ոսք, ուստուրեաւ եւ ու-
բանեաւորեաւ։

• • •

Եթէ գրականութեան եւ գիտութեանց
աղքիւն է մամուն, իսկ լրագրութիւնն է
այն բազմավուկ գետն, որոյ պաշտօնն է
ծաւալել զնյուն ժողովրդական այլեւայլ
խաւերուն մէջ։ Ազգիս մէջ ներկայապէս
մօտ երեսունչ աւելի պարբերական եւ
ամենօրեք թերթեր լոյս կը տեսնեն, —
առանց հաշուելու զայնս՝ որոնք ճանա-
պարի կիսուն կը թափթրիին, եւ նոցա
փոխանակ ուրիշներ կը բուսնին, — սակայն
դոքա բոլորն այլ իրենց յատուկ դիրք եւ¹
գոյն մ'ունին արդեօք։ Յիրաւի, բաւական
զօրաւոր ուժ մ'է դա, բարոյական ուժ մի,
յորմէ զուրկ են թերթես ուրիշ քան զմեզ
աւելի քաղաքականացեալ եւ եւրոպիո հետ
մերձաւոր շփումն ունեցող ինքնավար ազ-
գեր։ բայց ինդիր է, թէ ինչն ապա չի
տեսնելիր առ մեզ այն սպասուած ար-
դիւնքն կամ օգուտն։ Եթէ այդ երեւու-
թիւն պատճառը քննենք, մեր գլխաւոր գոր-
ծիներուն մէջ պիտի գտնենք անշուշտ,
որք թերթես իրենց յանձնաւոր եղած գոր-
ծոյն կարեւորութիւնը եւ պատրասխանա-
տուութեան ճանրութիւնը չեն ըմբռնած.
զի ու որ խմբագրի փափուկ պաշտօնը կը
ստանձնէ, նա այնու սոսկական անձ իինտ.
է կը դադրի, եւ մեծ դեր մի կատարելու
պարտականութիւնը կ'աւնու վերան։ նա
այնտեսուե ուղեցոյց կամ նեկալար պիտի
հանդիսանա ժողովրդեան քայլերուն եւ
ըերմանց, մոռանալով անձնական շահները
եւ կրթերը։ Հետեւարօր, ու եւ է գրիշ շար-
ժել գիտոցո՞ւ պէտք չէ յախուռն յառաւ-

նետուի՛ իբր խմբագրութեան թեկնածու,
եւ ուղէ խսկոյն՝ առաջին քայլին՝ արծուօրէն
խոյանալ, ապա թէ ոչ ոչ իկարոսի նման
թեւամթափ վայր պիտի թաւալի. միթէ ա-
մէն մարդ՝ առաջին անգամ նաև տեսնե-
լուն կամ նստիլուն՝ կարոր է դեկալար լի-
նել հարկ է յիշել Արատիոսի՛ խրատը՝ որ
կ'ըսէ.

« Առէք, բանահւեսք, ուժոյ ձերում նիւթ
ի կը չիւ,
Քընէլով ի ձի՞ մմ ուսքը իցեն բերող,
մմ հետ ըմբռուս ։ »

Եթէ խիբագիրք լաւ ըլմրանէին եւ կա-
տարէին իրենց պարտականութիւնը, դը-
ժուար էր թէ տեղի ունենային անօգուտ
վէճք եւ բանակուութիւնը, յորս յանախ՝
երբ փաստերն պակասին կամ տկարանն՝
մէկ կամ միւս կողման անձնական թերու-
թիւնք մէջ կը թերուին, եւ յետոյ բառացի
եւ բոնցի պայքարի փոխելով վէճք, լու-
տանքներու հետեղ մ'է որ կը թափեն իրա-
րու զինու. ամօթալի՛ ծիրեր, որոց օրինակը
սիսանք դժբախտաբար անցած տարի՝ ազ-
գերնուս ամենէն աւելի յառաջացած կե-
դրոնին մէջ։ Այսի թերթերուն մէջ հակա-
ռակութեան ոգի մի կը մտնէ, որով միոյն
սերբանածը՝ միւսն կը խէ, միոյն հաստա-
տածը՝ միւսն կը հերքէ, միոյն սպիտակը՝
միւսն սեւ կ'երեւէ, եւ այսու իրերաց ազ-
դեցութիւնը կոտրել կը չանան։ Այս կեր-
պով մամուն եւ գրագէտը չեն նուաստա-
նար արդեօք օտարաց եւ մերոց առջիւ, եւ
ժողովրդին չի՛ կորմնցըներ իւր ունեցած
համակրութիւնը եւ յարգանքը։

Մեր օրագրութեան մէջ զիսաւոր աչքի
զանող բաներէն մին է նաեւ պակասու-
թիւնն մանագիտութեան, զոր պէտք է ա-
մենապն մշակել, եթէ կ'ուզեմի
լուրջ եւ բազմակողմանի թերթեր ունենալ.
մի՛ թէ գիտութեանց կամ արուեստից նիւ-
դիւ կը պակսի՞ն. չի կան արդեօք Եւրոպա-
ցոց մէջնոյնախիս թերթեր, որոնք կարենան
օրինակ եւ եւուղնտու լինել մերինսերուն։
Եթէ տանեակ եւ աւելի տարիներով յառաջ
սկսած թերթ մի կարող չէ ընել զայս. —
զի ի՞նչպէս կարելի է յանկարծ առ օրին
փոխել այնշափ երկար տարիներու ըրու-

1. Արաւուս Գերենուուս, էջ 18, տող 39 և 40։

Նամ ուղղութիւնը, իրեն գծած որոշ ծրագիրը, որով անգամ մի ճանչցուեր եւ ընդունուեր է Շնթերցոյ հասարակութենէն, — սակայն կարող ներ նոքա' որ այն ինչ սկսեր են կամ պիտի սկսին' իրենց յատուկ եւ նոր ծրագիր մի պատրաստել, ի՞նչ բանի որ աւելի պէտք կը զգայ ազգերներ, եւ յասպարէզ ենթելէն յառաջ հարկ է որ իրենց քաւական պաշար ամբարին, որով կարենան' թէ ոչ ոչ մինչեւ վերջը՝ գէտ մնայուն եւ լուսաւոր հետոք մի ծգելու չափ գոյութիւն ունենալ, եւ ոչ թէ ասուափի պէտի փայլին եւ անհետանան միանգամցն: Ապա թէ ոչ՝ անօգուտ եւ աւելորդ պիտի ինտէր, այսպիսի պարագայից մէջ, տարուէ տարի Թերթերու թիւը անցեցնել, որոնք ոչ մի խսկական նորութիւն չեն կազմեն, մինչ ընդհակառակն հարկ էր եղածները ուժով ցընել, ճիշացընել, եւ նոցա հորիզոնն ընթայնել, եթէ կարելի է:

* *

Ընթերցողը թերեւս խորհրդածնն, թէ վերջն մի քանի տարիներու մէջ բաշտագութեակ շն շեղցաւ փոքր ինչ իւր բրնած ուղղութենէն, խզեց երկար ժամանակի լութիւնը, սկսաւ կօրսական խնդիրներով ըզգաղիլ եւ վիճաբանել մի քանի թերթերու հետ, եւն Այս, ստով է այդ՝ մասսմբ միայն. զի հարկ է դիտել թէ բնաւ ինքն ոչ մէկ պարագայի մէջ յարձակողական դիրք չէ բրնած, այլ միշտ պաշտպանողական. երբէք ինքը չէ գրգռած, այլ միշտ գրգռուած է յայլց. եւ երբ տեսաւ թէ իւր լութեամբ կը գերմանին այլք եւ չեն ուզեր լրել, փորձեց խօսիլ եւ գրել, եւ յաջողեցաւ թերեւս. վասն զի թէպէտ չարաշար յաղթուեցաւ . . . լուտանքներու մասին, այլ գէտ յաղթեց փատարով: իւ ի՞նչաէս կարելի էր լրել, երբ այնպիսի թերթեր, որոց լեզուն կատարեալ բարեկն մ' է մաէն ազգի բառերու, կը համարձակին լեզուի քերականութեան կանոններ' վիճուներ տալ, եւ բաշտագութեակ շն իւր լեզուն. պատճառ. որովհնտեւ . . . հայերէն է, նմանապէտ որիշ թերթ մ' այլ, դեռ այն ինչ լիս տեսած (անցած տարւոյ մէջ), ըստ կամս թիւրելով բաշտագութեակ մէկ յօդուածագրին միտքը, իբր նիմպասի ծայրէն սկսաւ կայծակներ թափել' իւր իս-

լոր բաշտագութի գլխուն, իսկ իրօք . . . օդին մէջ. եւ սոցա նման ուրիշ ազնուութենէ օտար դէպքեր, զորս զանց կ'ընեմք յիշել:

Արդ, տեսնելով ի փորձոյ թէ մեր փաստերն ընաւ մուտ չեն գաներ ումնաց մտքին մէջ, եւ ևետեւաքար յառաջ չի գար այն օգուտն եւ արդիւնքն՝ զոր կը յուսալինք, կամակար սրտի այլց կը թողունք այդ ասպարէզը: Զի, ի՞նչաէս կարելի է վիճել ըստ օրինի այնպիսեաց հետ, որոնք որոշ սկզբանց չեն հետեւիր, հասատատուն դրօշ մի չունին, այլ պարագայից համեմատ կը փոփոխին, այս կամ այն կողմը կը թեքին եղեգի նման, կ'ենտեն, կ'իշտեն, ինչպէս որ յարմար գայ իրենց. եւ երբ կը տեսնեն թէ ինդիրն կը կնդռուուի, դժուարութիւնք կ'ինտեն դիմացնին, գիտն արծելու դիւրին կերպը, փոխաննել քակելու: կը կտրուի հնագոյցը: — Միայն թէ երբ հարկադրուինք մի ու եւ բացատրութիւն տալ նոյնպիսի խընդրոց մասին կամ պատասխանել, առանձին գրութեամբ պիտ' ընենք զայն, առանց թերթին մասը կազմելու, որ եւ պիտի նկատուի իբր մի սուկականի՝ եւ ոչ թէ Միաբանութեան ընդհանուր կարծիքը:

Հուսկ յետոյ կը ծանուցանեմք մեր ընթերցողաց, թէ ներկայ տարւոյս համար փոքրիկ նորութիւն մի պիտի ընենք թերթիս մէջ, պարզաբար առ ի փոքր, որ եթէ օգտակար ինին եւ ազգայիններէն եւս խրախոյս տեսնենք, պիտի շարունակինք նաեւ յետագայ տարիներուն մէջ: — Հանդիսիս երրորդ թերթին մէջ պիտի ներկայացնենք մեր ընթերցողաց այլեւայլ հնտաքրքրական ինչիքներ եւ Հարցութեր ազգային կամ օտար նիւթերու մասին՝ սուրէ չս ն ո ւ պ բ ա շ տ ա գ ւ ի վերնագրին ներքեւ. այդ ինդիրները եւ հարցումները կարող են ընել կամ ուղարկել մեզ՝ միայն բաշտագութեակ նորդները, որոնք եթէ պատշաճ դատուի ինցու պիտի տեսնեն նոյն կամ յաջորդ ամսոյ Պարակին մէջ: իսկ այդ ինդիրներուն եւ հարցմանց պատասխանները կարող է տալ եւ ուղարկել մեզ՝ բաց ի մեր բաժանորդներէն՝ նա եւ ո՛ եւ է անմն, որոնք նոյնպէս լիս պիտի տեսնեն, — կ'են թադրուի ընտրանօք եւ որոնք արժանաւոր դատուին, — յետագայ թերթի սուրէւառաւուն մէջ: Որոց որ լուծմունք եւ պատասխանիք պիտի հասարակուին թերթիս մէջ,

բաշտակեա հանդիսի Տեսչութիւնն պիտի ուղարկէ նոցա իր մրցանակ այլւեայլ զնով գրեթե՝ ըստ կարգի իրնց արժանաւորութեան.

ա. կարգի արժանաւորին՝ 40 ֆռանքաց արժողութեամբ գրքեր.

բ. կարգի՝ 8 ֆռանքաց.

գ. կարգի՝ 8 ֆռանքաց.

Կուգնքն դիտել տալ միայն՝ որ պիտ մրցանակներուն ճանապարհի ճակար ընդունողաց վերայ է։ Սյոյն գործ ցուցակը առանձին թղթի վերայ տպագրուած պիտի գտնեն ցանկացողը ներկայ թերթիս մէջ։

Գործակալութեան եւ բնակչութեան պայմանները կը հաստատենք դարձեալ, մի քանի մասն փոփոխութիւններ ընելով նոցա վերայ՝ թետեւեալ կերպով։

ՊԱՅՄԱՆՔ ԳՈՐԾԱԿԱՎԵԼՈՒԹԵԱՆ

1^o. Ամենայն ոք, որ փափաքի ԲԱԶՄԱՎՀՊ ամսաթերթի Գործակարութեան իրաւունք ստանալ, հարկ է որ առ նուազն հինգ բաժանորդ գտնէ։

2^o. ԲԱԶՄԱՎՀՊի Տեսչութիւնն, առ ի փոխարէն Գործակալաց ցուցած վաստակոց, կը չնորէ նոցա 30% զեղչ՝ իրավանչիւր բաժանորդագնոյ վերայ։

3^o. Դարձեալ, ամենայն Գործակաք, իրավանչիւր տարւոյ վեղջը, նուէր պիտի ընդունին Տեսչութիւնս մեր տպարանէն լցու տեսած ու եւ է գիրք մի։

4^o. Իսկ այն ամէն Գործակալք, որք առ նուազն տասը բաժանորդ գտնեն, բացի յիշեալ 20 եւ 3^o թուոց պայմաններէն՝ մէկ օրինակ եւս ձրի պիտի ընդունին։

5^o. ԲԱԶՄԱՎՀՊի Տեսչութիւնն իւր վերայ կառնու առ իրավանչիւր Գործակալս ուղարկելի օրինակաց ճանապարհի ծախսք։

6^o. Ամենայն Գործակալք պարտական են, գէթ մինչեւ տարւոյն կէսը, հատուցանել իրենց բաժանորդագները։

ՊԱՅՄԱՆՔ ԲԱԺԱԿԱՐՈՒԹԵԱՆ

1^o. ԲԱԶՄԱՎՀՊի տարեկան բաժանորդագնն է 10 ֆռ. (4 բուրլի), կանխիկ վճարելի։

2^o. Հանդիսի Տեսչութիւնն իւր վերայ կառնու առ իրավանչիւր Բաժանորդս ուղարկելի օրինակաց ճանապարհի ծախսք։

3^o. Միարանութեանս Տպարանի Տեսչութիւնն 15% զեղչ կը չնորէ մեր ամենայն բաժանորդաց, որոնք կ'ուզեն ստանալ Տպարանէս լցու տեսած գրքերը։

4^o. Սյոյն պայմաններէն Դուրս կը մնան՝ ԲԱԶՄԱՎՀՊի Գործակալք եւ որոնք որ փոխանակութեամբ կ'ընդունին մեր ամսաթերթը։

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԲԱԶՄԱՎՀՊԻ

